

ՄԱՅՆԱԳՐԱԿԱՆ

ՓՈՂՈՎԱԾՈՐ ԵՎ ԵՎԵՆՆԵՐ ԿՐԻՍՏՈՍԵՐ, ԵՐԻՓԹԻՐ ՊԱՅ-
ՄՈՒԹՅՈՆ ՀԵՐՈՑ ՄԻՋԻՆԻՐՔԻՆԵՐ ՄՈՏՆԵՐՔԻՐԻՓԵՆԵՐ
ԸՍՑ ՀՈՇՈՒՄԻՆ ԵՎ ՄԱԹԻ

(Երևանի-Գր-ի-)

9. «Եստեղն Ըստի, իննեղորդ գլխուն
 նիւթն են, որ գրքիս մեծագոյններն մին է
 (§ 429—512), նախ որովհետեւ Հայկական
 առակաց գլխաւոր աղբիւրներն մին են, եւ երկ-
 րորդ որ սերտ կապ ունին Հայ գրականութեան
 պահանջները, ընտրելագոյն Հայ լե-
 զուաւ մեզի Հասած առակներուն հետ: Այս
 գլխուս ներածական մասն կը բերէ մեզի կա-
 բուր ուսումնասիրութիւն մ'այն խնդրին՝ թէ
 Տին Հայոց Ժանճի էին՝ «Եստեղն» առակ-
 ներու նիւթերը (§ 429): Եւ այս պէտք է հաս-
 տատել ամէն կերպով: Բաշտի Եւսկան մեռ-
 նելէն († 362) ետքը՝ կ'ըսէ թէ Հայք «Կմա-
 նեալք ինչէն այնմ հոգի խառնը, որ զպիղծու-
 թիւն շունց զանգից զհոգւանայ է Բոց միշտէն,
 եւ կ'ոճէ իշտանց իբրիւր թէ ինչուանիւնս գոյ-
 լան մարնցաւ, ըստ նմանութեան մեծին Աթե-
 նացոց քաղաքին»: Անտրիակածն է՝ «Որով
 պիտուս», թիւ առակը: Գրով Անշուղի կ'ընծայ-
 ուին՝ «Եստեղն», որ ցարտ այնպա ըլլան: Ձիւնը
 եւ իցէ՝ Սահմանայ մէջ կը գտնուի հետեւեալը՝
 «Գառնեք երբեմն եւ զուսու բարի որպէս զը
 սանըցա եմք: Ետ ոճի ցոճի յաւանք սուսեր եւ
 ի ժամանակի բարկութեան չըքաւ ինդրել, որ-
 պէս զի սպաննիճ արասցէ: Իսկ նա ուրացաւ
 թէ՛ Ոչ ինչ ետուր ջիս, եւ ստեաց: Եւ սն-
 սուր որ Բոցի գոյ:», Նոյն Տինն ունի՝ «Վարդա-
 նեան» ԽԳ առակն՝ «Աղուէս եւ Չիտ», որուն
 նպատակն է ցուցնել նմանապէս թէ՛ «ահա կայ
 սուտ որ իրաւ արժէ», եւն՝: Եւսկան Միտիւնեան
 Մուշեղի բերանը կը զնէ խօսքերս՝ «Գր-
 թուցանք զառիւծ որ ի ջուսն է: մի զը այլ որ
 զէւր բարսն մոռացեալ է:», Գոնէ առաջին մասն
 ակնարկութիւն է՝ «Ճանճ եւ առիւծ», առակին,
 զոր պահած է Գրիգոր Մագիստրոս (տես յե-
 տայ): Յոյնով Ազամանգեղոսի եւ Մ. Խորենաց-
 ւոյ մէկ երկու՝ թէ՛ եւ զուցէ խնդրական՝ ակնար-
 կութիւնքն՝, յիշեմք Թովմայի Արքեպիսկոպ (Թ—Թ—

դար) խօսքն՝ Սմիտայ զՄհերեմեան արարչիկ
 երկաթով պահելու դէպքը պատմելն ետքը
 թէ՛ «Առ սա ինճ ի ճաթ ելանէ Իբրիւնդիս ուսու-
 դելն որ առէ. Բազում անչամ արուէք թա-
 դաւորել խորհեանք, բայց շուք որ առին
 յանն.», «Բերիչ սեղ մը՝ բացող առ կը գրէ
 Արծրունի»՝ «Ի դէպ ելանէ եւ կնի սասուդին Ու-
 դեմոս փխտոյն, որ լուս սոյն-թան եւ զու-
 բոյցն են բարաւնութիւնք. տեղեակք են այսմ
 ուսումնասեր անճիք.», (տես «Ողբնպիսն», ԹԳ):
 Կը գտնուին նաեւ արիւղ ակնարկութիւններ:
 Անցնելով Ստեփանոս Ետեղն (Թ—ԹԵ. գար)
 յիշուի հետեւեալը.՝ «Այս թէ պաճուածսն
 միայն զնէք պնտուանս նոցա զորն աւակի թա-
 դաւոր կերպարանեալ, զի մի սասցից սոյն-
 նեան իբրեւորանել վիճակովն զյն կամ հոգեւոր-
 շունց որբուղ վնջն բասուել առ այնը բոսոսն
 թեպէտն-նեալք. ոչ ապաքնի խաբւելութիւն է առ

1 Այսպէս կը յիշէ Հայտեան Ազամանգեղոսի
 (ազ. ՅԳԷ. 1882, էջ 72—3) Գր. Լուսաւորի բերանը գրած
 սա խօսքը՝ «Թէ ոչ քրտի զմիք է սոսկ որդակի լիբոյ
 սրեգակնակէ իննը, ոչ ըմբանէ սրգիւնս շահեկանս
 ուրիւթութեան զարեւ ճանաչույ Հանգստանոս Իսաուր
 յոյն է՝ «Ճգուան ու միշին առակն հետ, սակայն ինչոյ
 ինչքի ըլլալ թէ՛ «Յոսոփան» առակն առնին սակէ
 գրքաց կէ առնէ սարքի մը, զը որ. «Բարցարտոս
 (ԹԳ) — Մ. Խորենացի (Բ, էջ) կը գրէ Նիկիոսու Համար
 «Ընտ. անկորթն է զեպոսացն փոխել եւ Եթովպացոյ
 զմիշտութիւն, նոյնպէս զմիշտ անգրաւիք զարտն»: Այս
 խօսքն Եւսկան կ'արձարի (ազ. Երսու. 1867, էջ 412)
 փխտն է պարտէ՝ «Առահեանս սոսկ իբրեւ հոգի ինչ
 զեւսութիւն թիւթեանն յաննէն է բոց մերկացեալ,
 յընտանի աղտակութիւն որքի զմիշտ փոխարեւրէ, է
 Հայտեաց ինչելով յուսակն զարեւութիւն Համադասա-
 խանոց զճրտեւրը (էջ 430 Երսու.) Ի թէրէւ զի միտ ըն-
 գուիլ որ յարեանք արքի առնէ սակէ Մ. Գրոց
 (Երեմ. ԹԳ, 23) խօսքը՝ «Ենթէ փոխել հոգի զմեծ ի բ
 եւ ինչ զեպոսաց ի բ զուց կորուչ ինչից զորն
 զարտն ուսեալք զարքի», — յարեանցն այս սերւոյն
 մասին սես նաեւ Կորիւր, «Արագոյն արքերը, եւն
 (Վիճնա 1898, էջ 25 Երսու. 1) — Այս առիւծ կը յիշէ
 Հայտեացն (էջ 431) նաեւ Եւսկանի զեպոսացոյ առ Մե-
 լահիտ գրած թիւթի միջն մէջ հետեւեալը՝ «Եւսկանի
 ուրք սասցիցն է թէ յաննէն յիշէ զաս իբ պատմ
 հարցոյն ինչ ի բոց: զի պիտուի ինչ միթիւթարութեան,
 (տես Զարգ.՝ Թովմարտն, եւն, էջ 428):»

1 Թովմ. Արք. ազ. Կետար. էջ 66:
 2 Անճ. էջ 123:
 3 Հայտեաց յառա՛ կը բերէ հետեւեալը (ազ.
 սուր, էջ 291) «Աննիցուն իսկ ընթերցանչոց յայտնի
 են պատմարք» զի այր արծաթակեր սրով գեղեւ զպա-
 րանոցն լուսաւոր Համարի ջան ինչէ պիտ մի առւժիկ
 յարեմովքն, եւ ինչէ զարեւոր ստանիքի արեւելիով
 զեպոսացիսն ի ինտուս պիտեղոց ըստ հրամանի ինտ-
 մոյն Առասուց: ընդգեմ՝ նորա սակէ Ընդէր փոխանիկ
 բուսոյց ինչ սակէ ոչ քիտն. եւ ինչէ աղբիւր սնմանիս
 ստանիքէ, սակէ Չեմ՝ Ետեմի եւ ոչ երբէք արքի ի բն
 ջուր. մասն ինճ արեւթոյն: Տես Վարդանայ առանձնը
 Է եւ Ը (Հար. Գ, 80):
 4 Առաջիկ, ազ. Կետար. 1885, էջ 203:

1 Բաշտի Գր. ԹԳ. ազ. Վիճնա. 1882, էջ 32—3:
 2 Հայկոյն. Բաշտ. Ա, 18 «Անշուղի մասն Եւ Առաք
 Գրութի ստուանեալք»,
 3 Տես «Սահման», Գրով Թե, ազ. Վիճնա.
 էջ 191—2: Համադասախանոց ԽԳ առակն տես Հար. Բ.
 50—61:
 4 Եւսկ. Մամիկ, ազ. Վիճնա. 1831, էջ 14:

սպէս, եւն: Ամարիւտներ կան Ողմպիանու քով. (Է եւ Ժ.) Այս տեղը բուն Ատղան չէ, այլ Խաչկայ կամուրջի տի (972—992 Յ. Ք.) հրամանաւ Աբասախոյ մետաղադրան թղթոյն տրուած պատմութանն մէջը կը գտնուի:

Եսովպեան, առականն ուրեմ չայոց ծանօթ էին: Բայց բովանդակ հայ գրականութեան մէջ չի յիշուիր Եւփէյն Աստոյ հասարակ նոյն անուամբ: Եւսով չէին անոնք հոնտարական գործերէ, անանուն զոյցներէ, խառնուած վարդանան առկաց հետ, եւ Ուրփնու անուամբ: Բովմաս Սրծորուց «Ուրփնու» փրիսոփայի, ուղղագրութիւնն անշուշտ գրէ՛ զտեղ մ'ըլլաւ է՝ «Ողմպիանա», գրելու տեղ՝՝ գրի գոր Մագիստրոս ԺԱ. դարուն իւր առ Եփրատ Բնոյն եպիսկոպոս գրած «ՄԵ. Նական», նամակին մէջ՝ «Ուրփնու», ձեռով կը յիշէ անանը: 2եռագրաց մէջ յաճախ կը յորջորդուն՝ «Ուրփնու» ուրիշ, պէտքէն ալ ուղղագրութեամբ (սեռ յետոյ § 455), բայց այս «ոլմպիական», աւրի մտք տանելու չէ՛, այլ իրեն «Ուրփնու» = Ուրփնու»: Լայ գրականութեան մէջ Ողմպիանա մասին անդեկութիւններ պահուած չենք գիտեր, բայց իւր անուամբ հայ լեզուս կայ հասարակ մ'եսովպեան առկաց (§4 30):

Եսովպեան առականը հայ մասնագրութեան մէջ անցած են ըստ երեւութին յունական հեռարներէն: Հաւանական է որ յունական առականը կային հայերէն լեզուս, ինչպէս կը տեսնուի իտրենացոյ առ Սահակ Բագրատունի անոր Պարսից առասպելաց ունեցած միտութեան մասին տրանսլիով՝ գրած սա խօսքերէն՝. «Զինչ քեզ առ այսպիկ կարտութիւն առասպելք ստեղ . . . : Մի՛ արդեաւք յունական դերէ Եւսով սաստիկ իցեն հանդերձ պաս-

ճառաւ, որը զճարտութիւն իրացն այլու-նքոյ յիստուս ունի Բաստիւս, թէ այս բանս («առասպելք») ստուոյ իմաստով տանելու է, կը հետեւի խօսքին ըմբացքն, նաեւ այն մեկ նութնէն, որը հեռարք կու տան, զոր օրինակ երբ Ափթմուս կը սահմանէ թէ՛ «Առասպել (մύθος) է բան սուս» որ ճարտութիւնը կը պատկերացընէ, նոյնպէս Թեոն:՝՝ Գրիգոր Մագիստրոսի իւր Բարսեղ եւ Եղիշէ աշակերտաց գրած ՅԷ. ինդրոյ գրոց Արիստոտէլին՝ նամանակն կ'իմանանք որ ԺԱ. դարուն չայոց քով զպրոցական հրահանգաց մաս կը կազմէին առականները, զոր Մագիստրոս «աստիւլտրոսիս» կը կոչէ: Միայն թէ հետաքրքրական պարագայ մին է որ հեռարական «Պիտոյից» գրոց մէջ՝ որ հիմնուած է Թեոնի «Կախարմութեանց» վրայ, կը պահին յառաջարանին հետ երկու գրքեր՝ «Առ Աստիւլտոյ» (περι μύθου) եւ «Առ Պարսիսուց» (περι διηγήματος)՝ որոնք թերեւ իւր զպրոցական գրքեր առանձին գտնուին: Ողմպիանոյն յոյն ստիւլտրոսի իւր ծանօթ չէ. բայց կայ հոնտոյ մը, զոր՝ թէնէ չարագանց լակնական սճով՝ կը յիշէ Սուրբաս «Ուրփնու», սոխոս:՝: Մագիստրութեան կէս մ'այլ այն է որ Ողմպիանա անուամբ առականներն իրենց համապատասխանողներն ունին հեռարները քով, այսպէս շերմոգնեայ, լիբիսոսի, Ափթմոսի. (այս համաստութիւնը կ'ընէ հայագէտն իւրացանչիւր առակի վրայ խօսած տանն, տես § 436—38, 441—50): Ողմպիանա հասարանն են յատկապէս Ժե առականը, որոնք ճնացելոց հետ կ'ընային զեռուած ըլլալ Ողմպիանա ճարտասանութեան կորսած մասին մէջ, եւ այն «վան Առասպելաց» գիրքը՝ ճարտասանութենէն անջատ՝ կ'ընայ ճոխացուցած ըլլալ եսովպեան առականներուն թիւը (տես § 431):

՝ Brosset, Collection d'hist. arm. p. 107 «Ուրփնու» կը առասպելէ Vulpian, ու կը յիշէ՝ զգիտեց ինչ սպիտիկ՝ իրն ծանօթ հետեռեալ անիտը՝՝ «1. Ասովպեան (Valpian) մը իրաւագէտ հաստեղքի, † 228ին, որ բազմութիւնը գործեր գրած է երուանց եւ արտիք վրայ. — 2. Անոնցորդ սոփիստ մը, երկասարք մասն, յԱթենս, կրտսնագիտութիւնի Ժամանակ. — 3 եւ 4. Պար. Մի. Նի. Նի. Վ. Cod. Arm. IV. 77: Յե մը՝ «Յուսպն» էջ 150, որ յառաջ բերուած է նոյնը. — 5 Այս մասն երկոր կը իտիկ հայագետը յառաջ բերելով մը Թ. 29 Առասպելն «Բարպիտոսի» մէկ կտորն ու (Թ. 18) զճարտասանան է նախկ խօսայ (— Նախկին մասն առակ մը տես ՄԼԷ. Լար. Բ, 266 —) որ չարք ծաղկ ունի ու դերուս անցածի, զոր թայտարքն գործերն են. ուրիշտի ստիկ սերմանն»՝ եւն: — Մ. իտր. Ա գիտուն յունականն մէջ, սպ. վեհեա. 1865, էջ 82.

՝ երկուք ալ տես Rhetores Graeci, ed. Walz, I, 59 եւ 127: — 2. Պար. Մի. Նի. Նի. Cod. Arm. IV. 74—5: — Մեր Թ. 27 Առասպելն մէջ ստեղծ է տեղը (Թ. 28) «Քանզէ նախ պարս է քեռականութիւնն հանդերձ թագմանութեանն ուսանչ սիրպպէ մակտացականութեամբ. եւ սպա զսահմանացն պարսնակէ եւ պըստանական արտասանական, եւ զարեալ պիթպարտական կատարականութեան բարցորդանց եւ զառագրութեանց, նախուս քան զպարտիկ կրթելոյք ներուս վերանութեամբ զհին եւ զոր կատարան, եւ առտուրութեանն ի բազումք» եւն եւն: — 3 եւ 4. Baumgartnerի քննութիւնն է ZDMG, Bd. XI, 483. — 5 Suidas, Lexicon, ed G. Bernhardy, II, 1858. «Ուլմպիանոս (այլ որ.՝ Օլմպիանոս, σοφιστής, τοῦ Ὀλυμπιαίου.

Ողովպիանու առակները սպազրուած են ի վեներտիկ 1842ի Գոշի առակաց հետ՝ գրքին ծայրը (էջ 169—87)։ Ինչպես նաեւ յետոյ 1854ին։ «Առակք Ողովպիանու» խորագրով 12 առակ ալ կը գտնեք Էմինի հատընտրին մէջ («Ընտիր Հատուածք», Կն, Մտւ. 1849, էջ 7—11)։ Աշխարհաբար հրատարակեց Խորէն Միրզաբեգեանը՝ «Գոշ Մխիթարայ, Ողովպիանու եւ Եղովպոսի ընտիր առակները» (Բագու 1878, Ողովպիանու՝ էջ 93—105)։ Գերմաներէնի ալ թարգմանուած են Վ. Ռոթի ինտուզիք եւ լոյս տեսած անոր մահուանէն ետքը՝ (§ 432—33)։ Ողովպիանու մասին քննադատական մը գրեց Նայման վեներտիկ 1842ի հրատարակութեան առթիւ¹։ Նայման անհասառայի չի գտներ այն կարծիքն որ ասոնք Ե. դարու թարգմանած ըլլան, թէեւ զարմանալի ըլլայ որ որեւէ հետք մը չի գտնուիր՝ Ողմ... կամ՝ «Ողովպիանոս» ո՛չ հին յունական եւ ո՛չ Բիւզանդեան առակագրի մը։ Լ. Ռոթի 1853ին այն կարծիքն յայտնեց որ հաւաքման փոքրիկութիւնը չի ներեր զանիկա առանձին գիրք մը նկատել, ուստի՝ «Ողմպիանոս էր թերեւս հեղինակ հետադարձաց գաւազարի մը, Նոտիլիստիանոս (πρωτοπλάσματα), որուն՝ «Հոս Կոտիլոյ, (περι μύθου) հաստե՛ծէն առնուած վրտակն ըլլալ այն 223 առակները»։ յաւելլով որ «եթէ ուղիղ է այս փոքրիկ հաւաքման արդէն Ե. դարուն հայերէնի թարգմանուած ըլլալը, այն ժամանակ ետովպեան հնագոյն բնագիրներէն կ'ըլլայ»²։ Լանկլուայ ընդհակառակն 1869ին կը համարի որ ասոնք հեթանոս հեղինակի մը գործ չեն, այլ քրիստոնէի, հասանականօրէն՝ «գործ Մխիթարայ կամ Վարդանայ»³։ Վերջապէս Նորայր Բիւզանդացի⁴ Ողմպիանու առակաց թարգմանութեան ժամանակն անորոշ կը գտնէ, սակայն թ. դարէն յառաջ, քանի որ թովմաս Արծրաւուց ծանօթ է ԺԳ. առակը։ Ողովպիանու են ԺԵ առակները, իսկ ԺԶ—ԻԳ՝ որոնց ընդուն կը սակամայ, կը

վերաբերին Վրտեսագրոց կամ առակաց Վարդանայ (§ 434)։

Քանի մը խօսքով նշանակելով հայագէտն այն կէտը (— որոյ մասին քիչ մ'ըսեմ —) որ Ողովպիանու առակներն օրինակաց մէջ երկու ցեղ կը գտնուին (դրոնք Օ՝ եւ Օ^m կը նշանակէ), իւրաքանչիւր դարձեալ երկու ձեւով, կ'անցնի ուսուցասիրիչ առաջին ցեղին (Օ^o) վերաբերող սպազրոյ, զոր Ն երբայանս տաւով կը նշանակէ։ Ցասնեւհինք որինպիսկան առակները (Ա—ԺԵ, սպ. էջ 169—81) մի առ մի յառաջ կը բերուին ուս թարգմանութեամբ, կը նշանակուին արեւելքն եւ համապատասխանող կտորները յունական հաւաքմանց, միով բանի լիակատար ուսուցասիրուած եւ պարզաբանուած (§ 436—51)։ Կը ցուինք որ անհնար է մզիկ հոս մանրամասնութեանց մէջ մտնել։ Այս տասնուհինք առակները կը կրկնուին ամբողջովն նաեւ միւս թէ համառու եւ թէ ընդարձակ հաւաքմանց մէջ, ութ առակ (Զ—ԺԳ)՝ «Բարոյաստի, ընդմիջարկեալ օրինակին մէջ, գրեթէ ամբողջ (Ողմպիանու-Մխիթար՝ ընդարձակ ցեղ) Վարդանեան հին Եր. հաւաքման մէջ, վեց առակ Բ հաւաքման ծայրը, եւն։ Այս ամէն հանգամանքները պայծառ կը ցուցնէ Ողմպիանուն առակաց աստուակ մը (§ 51, 1)։ Եւ նշանակուած են միւս հաւաքմանց համեմատականքն. (§ 452)։ Այս ամէնը պետք է նկատել իբր սկզբնական կէտ այն ինչորին թէ ինչ էր Ողմպիանու առակաց իսկական ծաւալը եւ ինչ ստակագրագոյնուը ունեցած է, ինչոր մ'որուն լուստարանութեան նուիրուած են յաջորդ հաստեները (§ 452—58), յատկապէս ուսուցասիրելով ձեռագիրները։

Ողմպիանուն հաւաքումն ձեռագրաց մէջ կը գտնուի երկու զիւրար տեսակով կամ ցեղով, որոնց մին հայագէտը կ'անուանէ՝ «Ողմպիանու-Վարդան» (Օ^o), միւսը՝ «Ողմպիանու-Մխիթար» (Օ^m), երկուքն ալ դարձեալ կրկն ձեւով, համառու եւ ընդարձակ։ Նախ՝ «Ողմպիանու-Վարդան» (§ 454) համառու ձեւը ծանօթ է մզիկ վեներտիկ մէկ ձեռագրէն՝ թ. 1091, եւ հասանօրէն անիկ հրատարակուած են 1842ի՝ «Առակք Ողովպիանու» խորագրով։ Ձեռագրին մէջ առակները (էջ 46—59) սոս փոխադրին ունին՝ «Ողմպիանոս ասով»։ յետոյ կու գան Մխիթարայ Գոշի առակները (էջ 59 եւն)։ Երկրին (ԺԶ—ԻԳ) առակներն, ինչպէս արդէն ըսինք, Վարդանեան առակաց խումբ մը կը կազմեն։ «Ողմպիանու-Վարդան», ցեղին երկրորդ ընդ-

¹ W. Roth, die Fabeln des Olympianus, ք գիրք՝ Leben und Erstlingschriften Wilhelm Roth's aus seinem Nachlasse. Göttingen, p. 87—77.

² Neumann, Arhagœ Oehompaniou, ք ZDMG, II, 118—122.

³ K. L. Roth, die aespische Fabel in Asien ք «Philologus» VIII, յափապէս էջ 132—3 եւ 140։

⁴ Երանթաթիւնի միջոց յօդուածին մէջ՝ Mémoire sur la vie et les écrits du prince Grégoire Magistros, ք Journ. As. 1869, XII, 37 (առանձին Պարիս 1869, էջ 32. Երան. 2)։

⁵ Ն. Բիւզանդացի, «Հպակոսի Բաւաքմանութիւն», Գ. Գ. 1880, էջ 51։

արձակ ձեւը ներկայացրնէ Վիեննա 1746ին գրուած Թ. 29 ձեռագիրն¹, ուր նախ կը գրուին (Թղ. 57 ա) խորագրով՝ «Ուրպէսնոս սոսոյժն այս էն ըստ իւրեան՝ տպագրութեամբ ծանօթ ի Գ. կտորներն, յետոյ անոնց կը կցուին՝ առանց որ- եւէ բաժանման՝ ուստի իբր մի ամբողջութիւն՝ 26 ուրիշ յաւելուածական առակներ. ըստ այսմ ամբողջն (Թղ. 57 ա—72բ) ունի 49 կտոր առակ, որոնց վերջինները վարդաեռեան հաւաք- մանց մէջ ալ կը գտնուին:

«Ուրիշնոս-Միխիլ-Բարոյ,» (§ 455) առաջին կամ համառոտ ձեւը կը ներկայացրնէ Վիեննայի Թ. 320 ձեռագիրն, 1388էն յառաջ գրուած եւ նախնաբար Մեւսնիի հաւաքման մաս, պա- րունակերով ընդհարարպէս իմաստասիրական գրուածները²: Նախ կան ծանօթ (համա. (§ 364) «Աստի շըբ սեփն իմաստասիրան,՝ հինգ կտոր (Թղ. 254ա եւն.), յետոյ «Աստի Օղջոյնիւն,» (Թղ. 254բ եւն.) ընդ ամէնը 18 կտոր, այսինքն 15 Ողջոյնիւնու առաջինքն, եւ երեք ուրիշ կտոր- ներ: Ողբմովիան-Միխիլ-Բարոյ ընդարձակ ձեւը կը գտնենք Վիեննայի Թ. 1108 ձեռագրին մէջ, գրուած 1318 ին ի Բլաձոր՝, ուր բաց ի ուրիշ գրութիւններէն կը գտնենք՝ «Բանք իմաստասի- րաց,» յետոյ քիչ մը յառաջ յիշուած՝ «Աստի իմաստասիր,» եւ յետոյ՝ «Ողբմովիան-Միխիլ-Բարոյ,» առակները (էջ 838—854), սկիզբն այսպէս՝ «ոյժով՝ առակ աւլումարիականն,» Այս տեսակին մէջ ըստ այսմ՝ մուտք գտած են այն «Առակք իմաստանց,» որոնք բաց ի սանցմէ մտած են նաեւ միւս հաւաքմանց մէջ, այսպէս՝ «Բարոյա- խօսք» S որինակին, վարդաեռեան Br. հաւաքման եւ նաեւ միւս հաւաքմանց մէջ, (սեռ մանրա- մանն § 456 եւ Տխա. ԱՅ.) Եւ այսպէս կ'երևին բազմազան նիւթերով բաղադրուել հաւաքումն- ներ. որինակի համար իմաստանց առակներու,

Ողբմովիան վարդաեռայի եւ այլ նիւթերով՝ թուով 64—65 կտոր՝ անձ բաղադրութիւն մըն է Բերլինի ձեռագրին (Br.) այն հաւա- քումի՝ խորագրով «Աստի լըբոյնոյն սոսոյժն Աստի Բարոյախօս,» զոր այն ձեռագրէն հրատա- րակած է հայագէտը. (Հար. Գ. 97—110, ա- ստիք Ա—ԷԵ.) Սակայն այս վերջինը (Br.) կա- րելոր է այն կողմանէ ալ որ ամբողջ պահած է՝ «Ողբմովիան-վարդաեռ,» ձեւը, նախ Ողջոյնիւնու առաջին առակները (Թիւ ԻԴ—ԻԵ.) պակսելով չորս առակներու, թէեւ համեմատականներ կը գտնուին ուրիշ աղբեր նոյն հաւաքման, եւ յե- տոյ Գոշն առակներ (Թիւք ԽԵ—ԿԵ.) Հոս Ո- ղբմովիանու առակաց խորագրութիւնն ու ընդու- անփոփոխ չէ մնացած. (սեռ (§ 457.) վերջապէս առակ մ'ալ կը յիշէ Գրիգոր Մագիստրոս Ողբ- պիանու անուամբ՝: Իւր յառաջ բերած առակը ճոխացած է ուրիշ տարրերով, եւ յատկապէս խօսելով Ողբմովիանու հետ գործ չունի, շատ անգամ կ'ընդ- Ողբմովիան կտոր մըն է, որ թերեւս ցուցնէ թէ Ողբմովիանու հաւաքումն հին Ժա- մանակ այլեւայլ օտար ճոխացումներ ալ ընդու- նած էր: Սակայն ըստ ինքեան Մագիստրոսի կտորը ժողովրդեան բերնէ քաղուած կ'երեւայ. (§ 458.)

Միջին հոս տեսնք այն «նսովկեան,» ա- րակներն որ Ողբմովիանու անուամբ ծանօթ են

1 Այս առակն մեր մտենաբարունքին Թ. 27 ձեռ- գրին համեմատ հարգուած ենք ուրիշ տեղ մէ («Յուսպի, էլ 150.) Հարգուած է հարգուած նոյնք Միխիլի ձե- ձագրին (Cod. Arm. IV, էլ 77) համեմատ՝ նախնաբար մերին տարբերութիւնք ալ (էլ 484-5.) Մագիստրոս իւր առ Երեմի եպ. ԲՆոյն՝ այլ. «Նաանց թղթին մէջ կը գրէ իւր ստակի, սկիզբով այսպէս. «Այլ ինչ ոչ սակա- նեան հեղան համարգութեանք քո յերկարափականն համարմովիան մտնել եւ զմէ չարծել ահա քրին հայն Ուրիշովիան կամ սոսոյժնու թէ չունէ Երեմիայ ճա- ղարիւն կամցա. զճաշիւր ի ծանկեաց առեւեան՝ է ջրու- ընտ գտնել. զոր այս անք զազնի գաւրեւել հարմա- Տարիւր է բաց մնալ, եւ ոչ սոսուցեալ թաշուռ օրտա- կայիւ: Ապա կ'ընտց կեռքն կ'սկիւլ կ'որհարակ կ'ստեղծ ընդ Ժանեռն, եւ Ժայռեւ զմանն եմօջ կ'ստեղծ ընդ Ժայռեւ զերեւելք. զոր է զաստատանն մտնել Այա- րաքեան Կանթիքն անկերթով ճիւղալք (մեր՝ «ՏԵՄԱՅԱԿ») ճառմարանին զմաղկաց առեւեան. զոր ոչ ընկալելու իրաւունքն ի կրեթիսն (ՈՂԻՄՏ, գրասուր) կրեկոցի տէ (— «կրեկոցի» թերեւս յոյն յՐԵԱ կէն, նաւագարան կարեն, հնչել ենք արան, մերը «կրեկոցի») լաւնիլ, ի Կոխ առեւեռց ծանկիս այլ մի մտնել, յորժամ է ջրու մտնել, եթէ ոչ՝ անկն, Կոպուպիս, ըստ Կենդանու ի ծանկն ի փեթմովի Կանթիք անդ աղբը, բզուլ, եւ յարմարու մի կրթով: Արք է իւրեւ, ի խուց, ի խրթիմն անդ աղբըն նուազել, ի Կենդանու մի Կնպիք, եթէ ոչ՝ Կանթիք պէս Կնիլք: — Այլ տեսնուի որ Մագիստրոս ուրիշ առակ մէ կ'ուղջ է մէջ բերել, բայց ոչ թէ այս Ողբմովիանու է որուն միայն «Վայն» առակն սոցոյզով է յիշէ:

1 Տես այսմ՝ «Յուսպի» 183-74, յառկապէս՝ 166: 2 Տես մեր «Մատենագր. մանր. Ուսումն» եւն. Ա. 199-200, այսմ՝ «Յուսպի», 763-4: 3 Յիշատակարանը կը հարգուէ հայագէտը (սեռ էլ 459-60), ուր ի միջ այլոց կ'ըսուի «...աւարտացու զսո- զիցորոյցն ստաքս ժողովուր է բազմաց... Ծախ է առա- ջնէ ին իրանսխիւն, եւ Հայք մը որ յիջին, եւ Հարած կ'ընէ, ապա ընկալեալան, ապա Պլումն լուսնա...: Արք եւ Սարգիս համբն է սպասուող բանի... բազում շնորհաւորութեանք ձեռքիցն զայս իմով փրցուն եւ անոր հետ մասամբ, քառօրեայ զոս իբրեւ զեղա...: Եւ եղև կատարումն փրցոս ի թՎ. 294 (— 1318), ի զուս- Էրս Վայիչ ձորց յանապատ Պլումք, ընդ հովանեա: Ս. Ստեփաննոս, եւ մեծ վարդապետի եւ անյախիմ հոտարի Յուսպի, ի թագարութեան Հայոց Ս. Ընէ ի թՎժողի- կաւութեան [...], եւ յիշատակութեան զուսուրի Սփր Հասանայ, որդայ իտէն, որդայ Սփր Հասանայ, որդայ Պառլայ բարկալարի»:

Հայոց՝ Սահայն բաց ի Ողնմպիանու Հաւաքմանն՝ բազմաթիւ «հետվպան», առակներ կը գտնենք Հայոց քով, Վարդանան Հաւաքմանց մէջ մեծ թիւ մը կազմելով: Կրնայ ինչպիսիք ըլլալ թէ մի գուցէ ասոնք ուրիշ արդիւններէ անցած ըլլան Հայոց, յատկապէս արարական եւ ասորական Հաւաքումներէ. (տես § 459): Քանի որ Արարաց վրպական, բժշկական եւ այլ ճիւղերու գրականութիւնն այնչափ աղքատ է Հայոց միջնդարեան մատենագրութեան վրայ, կրնար կարծուիլ որ միջնորդ դեր մը կատարած կրնան ըլլալ նոյն առակները Հայոց փոխանցելու: Եւ սակայն թէ եւ «Ղոնման» որուն անուամբ են ծանօթ Արարացոց «հետվպան առակները», անծանօթ չէ Հայոց՝, շնորհ գանձեր՝ արարական բնագիրքն մի առ մի ալ քննելով՝ որ Ղոնմանի առակներն անմիջապէս ազդեցութիւն մ'ըրած ըլլան յիշեալ՝ Հայոց քով գտնուող հետվպան առակներուն վրայ, կամ ուղղակի կապ մ'ըլլայ Հայ եւ արարական առակաց: Կը մնար Ասորականն, որուն մասին քը մեծնոյնը կրնանք ըսել, թէ են ասորական գրականութիւնն՝ որ շնորհ է առակներու Հաւաքմամբ քաջ՝, նոյն եւ աւելի եւս ազդեցութիւն ըրած է մանաւանդ Տիմ Հայ գրականութեան վրայ, Ըստ այսմ ո՛չ արարականն եւ ո՛չ ասորականը միջնորդ դեր մը կատարած են «հետվպան», Հայ առակաց Տմար. (§ 459 — 61.)

Ասկէ ետքը կը մնար Հայ Հաւաքմանց մէջ գտնուած (բաց ի Ողնմպիանու անուամբ եղածներէն) առակներն ուսումնասիրել: Այս ալ եղած է նոյն ընդարձակութեամբ եւ Տիմականութեամբ զոր արդէն քանիցս տեսնը նման միւս դիպաց մէջ: Մի առ մի այս ամէնը Տեսագրուած են, ոմանք՝ որոնք արդէն ուրիշ տեղ մը չէին թարգմանուած՝ յառաջ բերուած ուս. թարգմանութեամբ (— յատկապէս Հե-

տեւեալքն այս կարգաւ՝ թիւք 10, ՄԺԶ, ՂԵ, ՅԼԱ, ՃԲ, ՂԳ, ՄԻԹ, ՂԹ, ԻԵ, ԿԵ, ՃԺԳ, ԺԸ, ՃԱ եւ ԺԶ, որոց եւ մնացելոց բնագիրքը տես Բ Հատորին մէջ, —) քննադատութեամբ բնագիրներու, Տեսագրութեամբ յունական իսկական կամ մերձաւոր Տամմասուի կտորներու, եւ այլ բնագրաց, միով բանիւ ամեն տեսակետով լուսաբանուած. (տես § 462 — 510): Մեզ Հոս անհնար է այս մանրամասնութեանց մէջ մտնել:

Սը մնայ պարզաբանել կարեւոր ինչիք մը, այն թէ երբ թարգմանուած կրնան ըլլալ «հետվպան» առակներս Հայերէնի. (§ 511): Անհնարին չըլլալով ալ՝ որ ուշ ժամանակ ասոնք յունարէնէ Տայերէնի փոխադրուած ըլլան, Հաւանականագոյն է որ գտնէ մեծամասնութիւնը Հայ գրականութեան մէջ կային արդէն Ժ. դարուն: Բաց ի յունական հոստորական գասագրոց թարգմանութեանն, որուն կ'ազդարէ Մ. Խորենացի՝ ինչպէս տեսանք, առակներս՝ անշուշտ Տայերէն թարգմանութեամբ՝ ծանօթ էին Խաչիկ կաթուղիկոսի առ Ասողկան, Թովմայի Արծրունաց եւ Գրիգորի Մագիստրոսի, ինչպէս տեսանք, որ մասնաբաժիններն Ժ. եւ ԺԱ. դարուց. նաեւ Մագիստրոսի վկայութիւնէն գիտենք որ զպրոցական Տրոսնագաց ալ մաս կը կազմէին Արզ Հայագետն երեք շրջան կ'ընդունի Հայ գրականութեան զարգացման, նախ սկսած ասորական - քրիստոնէական քաղաքագրութեան տիրապետութեան ներքեւ, երկրորդ՝ զարգացած յունական - բիւզանդական պրոցին ազդեցութեան ներքեւ, եւ երրորդ բնիկ ազգային անկախ զարգացումն՝ փորձուած արդէն ի վաղուց: Ետվպան առակներս ի հարկէ երկու առաջին թարգմանական շրջաններուն կը վերաբերին, եւ այն անշուշտ յունականին: Վասն զի ընդունելով ալ որ կարելի է ասորականն փոխադրութիւնն այլ, ինչպէս որ այսպիսի անուղղակի ճամբով թարգմանութիւններ կան յունական գրոց (զոր օր. Եւսեբայ Եկեղ. Գրտ.) սակայն որեւէ ասորական ազդեցութիւն չենք գտնըր տակացաց վրայ եւ ոչ զոչնէ կապ մը Հայ առակացս ասորականաց հետ: Ընդհակառակն հետվպան առակացս Հայ բնագիրքն անմիջապէս յառաջ եկած են յունական բնագիրներէն, մինչեւ անգամ լեզուական քանի մը մանրամասնութիւնք մասնաւորիչ կ'ընեն այս կէտը, յատկապէս Ողնմպիանու առակաց մէջ՝ որ Տիմական է հետվպան առակաց իմքին մը Հաւաքման, որ քաղուած է յունական հոստորական գասագրքի մը Տայերէն թարգ-

1 Նոյն կը սէն օրինակի համար իտալուսի կենտրոնի Սելեուսի վարաց իւր կաթաներուն մէջ տես այժմ Կ. Կոստանտնուպոլիսի Գրիգորի Արքեպիսկոպի Ե. Թիւ. 1898 թը 121 (Յուսուած «Ազգայնագրի Գտնութեան Կաթանները», թիւ 85.) Հմտ. քր. «Ռուսաստանի Սոսիալ-Կաթաններու» (Ղ. Իննտ 1892), էջ 110, ուր կը տեսնուի որ ոչ ամեն ձեռագիր ունի նոյնն այսանց:

2 Թէ Ղոնմանի եւ թէ ասորական «հետվպան» իտալուսի Գտնութեան մասին մասնագրութիւնքն ուրիշ տեղ մը նշանակուած առիթն ունեցանք. (տես «Հանգե» 1899, էջ 129-30 եւն.) Ա. Երզնէի Հայաստանի նշանականերէն՝ Hochfeld, Beiträge zur syrischen Fabelliteratur, Հալէ 1893. Ետվպայ մասին՝ August Hauserath, Untersuchungen zur Ueberlieferung der aespischen Fabeln (Խաթի XXI Supplementband der Jahrbücher für classische Philologie, 1894, p. 247-310), եւ ուրիշներ:

